

ԿՐՈՆԱԿԱՆ

ՊԱՏԵՇՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԲԱՑ ԴՈՒՌԸ

(ԽՈՌՀՐԴԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՄԱՆՈՒՐ ԱՌԹԻՒ)

«Անա եռու առաջի և դրանք բացեալ,
զար ոչ ով կարէ փակել» (ՅԱՅՏ. Գ. Յ.)

Կեանքը որոշ կայաններ ունի: Ամանորը այդ կայաններէն մին է: Խրաբանչիւր կայան կեանքի ճամբօրդութեան լնթացքին հանգրոււան մըն է հանգչելու, կազդուրուելու, մէկ կողմէ անցեալի փորձառութիւններէն խրատուելու, և միւս կողմէն մեր առջեւ յառաջիւկային կարուելիք նոր ճամբաններու համար մեզ կրկին պատրաստիլու: Ապրելու համար որքան կարեոր է նիւթական սնունդը, նոյնքան և աւելի պէտք մըն է բարոյական խանդավառութիւնը:

Կեանքի տառապանքները քաջութեամբ զիմաւորելու և դժուարութեանց զրայէն հերոսաբար քալելու համար թարմ ներշընչումներու ու նոր սեսիններու միշտ պէտք ունինք: Անռանց տեսիլի ազգ մը կը խոստի կ'ըսէ հին իմաստուններէն մին: Բնական պահանջք մըն է կեանքի աշխարհին մէջ նորոգուիլ ամէն օր, վերածնիլ մերթ ընդ մերթ և կազդուրուել շարունակ: Տարին հին կը կոչենք երբ անիկա մեզմէ կը բաժնուի: Իրականութեան մէջ սակայն ոչ հին կայ և ոչ ալ նոր: Այս օրը նոր է երբ զայն անցեալի հետ բազգատենք, իսկ հին է վաղուան քով: Ուրեմն նորութիւնը բացարձակ չէ, այլ յարաբերական:

Ամէն օր նոր է այն մարզուն համար որ կը նորոգուի շարունակ: Մերունիններ կան որոնք մտքով թարմ ու սրառով երիտասարդ են, միւս կողմէն տարիքով երիտասարդներ ալ ունինք՝ որոնք զլսով հինացած ու զգացումով լճացած կեանք մը կ'ապրին: Առաջինները տարիքի յառաջացումով աւելի նորոգուած ու երիտասարդացած են, բայց վերջինները իրենց չափահանութեան տարիքը զեռ չիւեակոխած արգէն հինացած են ու ծերութեան նշաններ ցոյց կուտան: Աւրիշ խօսքով, մէկը ծեր-

երիտասարդ է, իսկ միւսը երիտասարդ-ծեր: Առաջինը այսօրք կ'ապրի, երկորդը երէկը: Մ'էկը իր ծերութեան մէջ նոր է, միւսը երիտասարդութեան մէջ հին:

Բնիկերութեան մէջ նոյնիսկ չեն պակոիր այսօր անհատներ, որոնք թէեւ այս դարու զաւակ են, բայց իրենց զարգացած մտքով, գեղեցկացած զգացումով և ազնուացած վարք ու բարքով գալիք դարերու աւելի բարձր քաղաքակրթութեան մը չափանիշը կը ներկայացնեն: Նոյնպէս անհատներ աւ կան, թիւով դժբախտաբար խիստ չատ, որոնք իրք թէ քսաներորդ դարու մէջ կ'ապրին, սակայն մտքով Միջին դարու կը ծառայեն, և իրենց վարք ու բարքով չորս հինգ հազար տարի առաջ մարդկութեան ապրած վայրագ կեանքին կենդանի օրինակները կը հանդիսանան:

Տարիները կուզան ու կ'երթան, ժամանակը կասիլ չի զիտեր, մեր կամքէն անկախ կը սահի շարունակ: Այն օր վայրկեաններուն իրեն բերած պատեհութիւններէն օգտուելով չի զարդանար, սակայնուածէ է ետ մեալ, լճանալ ու տափակնակ: Ասիկա բնութեան անյեղլի վճիռն է:

Որքան մարդիկ արդեօք տարի մը առաջ, ամանորի արշալոյսը ողջօւնած աւեհն, սրտաբուզի բազաննքներ ու գեղեցիկ ծրագիրներ յշացած էին աւելի բարձր կենցազի մը հետեւելու, բայց դժբախտաբար չյաջողեցան, և տարին լմնցուցին վարք ու բարքով աւելի տգեղցած ու ապականուած: Լաւ սկսան բայց յորի վախճանի մը յանցեցան, հոգիով առաջնորդուեցան իսկ մարմենով վերջացուցին, զաղափարականով ճամբայ ելան և պարտուած դուրս եկան: Պէտք է ցաւիլ այս պարտութեան համար, սակայն պէտք չէ յաւսահատիլ: Քանզի յուսահատութիւնը մահ է:

Անոնք օրոնք անցեալ տարուան մէջ չկրցան աւելի բարձր կենցազի մը տիրանալ, ահաւսասիկ ամանորը մեր առջեւ նոր պատեհութիւններ կը ներկայացնէ, կրնան իրենց ծրագիրը կրկին փորձել: Նախօլէօն Պանտրաբթ անգամ մը պարտութեան պարագային այսպէս արտայալուեցաւ. Էթըշնամին թէեւ ինձի յաղթեց, բայց միւս կողմէն իրեն վրայ յաղթանակ տանելու կերպը ինձի սորքեցուց: Մեծամիծ յաղթանակներ յաճախ պարտութիւննէն ետքը կուզան:

կեանքի մէջ իրբեմ ձախողութիւններ կան՝ որոնք յաջողութեան կ'առաջնորդեն։ Ուստի պէտք չէ վհատիլ։ Յոյսը կեանք է, պէտք չէ կորսցնել ապրելու այս յոյսը։

Շատիր իրենց բարի բաղ ձանքները իւրաքործելու մէջ կը ձախողին անոր համար որ այդ բարի բազմանքներուն հետ չեն ուշնենար ոչ միայն այս յոյսը, այլ նաև պէտք եղած կամքի ուժը, կորով ու յարատեռութեան ոգին։ Այս բաները նոյնիսկ անբաւական են յաջողելու համար կեանքի պայքարին մէջ։ Պէտք է ասոնց միանայ նաև սրտարուղիս աղօթքը — հոգիին հպօւմը առ Աստուած։ Անոնք որ չունին իրենց կեանքին մէջ ներշնչումի մասնաւոր պահեր, վերացումի սրբազան վայրկեաններ, չեն կինար իրերուն վրայ վերէն նայիլ, և հոգեոր ուժով լցուիլ։ Բարոյական յաղթանակներ բարոյական ուժով ձեռք կը բերուին։ Այս ուժը մարգկային հոգին կը ստանայ Տիեզերքի Մեծ Հոգիին հետ շարունակ շփման գալով։ Ահաւասիկ ամանորը այս ուղղութեամբ միզի ներշնչումներ տաշլու և բարձր տեսլականներով օժտելու առիթներ կ'ընծայէ, և պատեհութիւններու նորանոր գոներ կը բանայ մեր առջն։

Դուռը միջոց մըն է չենքի մը ներսի սրահը մտնելու, մեր առջեւ կարելիսութեանց նոր ասպարէզներ բանալու։ Սուսնց այս միջոցին մէկը չի կրնար սենեակէ մը ուրիշ սենեակ անցնիլ, իր տափակ միջավայրէն աւելի բարձր միջավայրի մը գոխսանցուիլ։

Հին ատեն քաղաքներ պարիսպներ կ'ունենային։ քաղաք մտնելու համար այդ պարիսպներու գոներէն անցնիլ հարկ էր։ Այս գոները ամուռ կերպով կը գոցուէին թշնամիին գէմ, իսկ քաղաքացիններուն առջն լայնորէն բաց կը մնային։ Սողոմոնի Տաճարը գաւիթիններէ կը բազկանար։ Աչ հրեաներու առջն բաց էր միայն առաջինը՝ որ կը կոչուէր Հեթանոսաց Գաւիթ։ Խորայէլի կիները կրնային Կանանց Գաւիթին ալ մտնել, բայց այրերը առաջին երկու գաւիթները անցնելով արտօնուած էին մտնելու երրորդ գաւիթը՝ որ կը կոչուէր Խորայէլի Գաւիթ։ Թահանաներ սակայն Թահանայից Գաւիթ կոչուած աւելի ներսի գաւիթն ալ մտնելու պատեհութիւնը ունէին։ Ահա՝ այսպէս իւրաքանչիւր գասակարգի առջն բացուած գոներ կը կային, և անոնք

այնքան միայն ներս կրնային մտնել, որքան պատեհութիւնը կը թոյլատրէր իրենց։

Մեր առջեւ ալ այսօր ներսէ ներս պատեհութիւններու նորանոր ասպարէզներ կան։ Այդ ասպարէզներէն այնքան կրնանք ներս մտնել, որքան կեանքի աւելի բարձր յարկերուն վրայ ապրելու արժանիք ցոյց կուտանք։ Ուրիշ խօսքով, մեր առջն կը բնան բացուիլ այն գոները միայն, որոնցմէ ներս սուք կոխելու կարողութիւնը և յարմարութիւնը ունինք։

Ամէն դուս որոշ է թէ բաց չէ մեզի համար, շատ մը գոներ կան որոնք զոց են մեզի, և թիրես զոց ալ կը մնան մեր առջեւ մինչև վերջը։ Բնութիւնը ամէն մարդթէ եա ապրելու հաւասար իրաւունքով ստեղծած է, սակայն կեանքի պայմաններ մարդոց բախտը տարրեր կերպով որոշած են։

Երկրի մը թագաւորը այսինչ ընտանիքին զաւակը ըլլալուն համար ժառանգական իրաւունք կ'ունենայ հարիւր հազարաւոր մարդոց վրայ իշխուու, բայց իրմէ շատ աւելի իմացական և բարոյական կարողութիւններով օժտուած ուրիշ մարդոց վիճակուած է ապրիլ միմիայն որպէս պարզ հպատակներ։ Մեծն Աղեքսանզը, իր օրով, կարճ ժամանակի ընթացքին, կրցաւ զրաւել աշխարհին ծանօթ երկրամասերը։ Բայց իրմէ գար մը և աւելի վերջը Աննիբաղ, իրրե երկրակալ, չկրցաւ մեծ յաջողութիւններ ձեռք բերել, թէև ուազմազիտական հանճարը, եթէ ոչ աւելի, զէթ շատ պակաս ալ չէր անոր ունեցածէն։ Աղեքսանզը ինչ զիւրութիւններ և պատեհութիւններ որ ունէր իր առջն կը կոչուէր իւրայէլի կիները կրնային Կանանց Գաւիթին ալ մտնել, բայց այրերը առաջին երկու գաւիթները անցնելով արտօնուած էին մտնելու երրորդ գաւիթը՝ որ կը կոչուէր Խորայէլի Գաւիթ։ Թահանաներ սակայն Թահանայից Գաւիթ կոչուած աւելի ներսի գաւիթն ալ մտնելու պատեհութիւնը ունէին։ Ահա՝ այսպէս իւրաքանչիւր գասական պայմաններ որ չանք չէ սուք կը բնան նոտելու պատեհութիւնը ունինք կլացած են մեզի։

Բայց և այնպէս կան ուրիշ զոներ ու որոնք մէշտ բաց են մեր առջն, որոնցմէ կրնանք ներս մտնել, պայմաններ պատեհութիւնը մեր կողմէ չխնայուի մեր կողմէ։

Ա. — Ասոնցմէ մին է զարգացումի դուռը որ միշտ բաց է մեր առջև, և ոչ ոք կրնայ փակել զայն։ Զարգացումը կեանքի պահանջքն է։ Բնութեան մէջ աճում, յառաջդիմութիւն, եռուղեռ ու կեանք կայ ամենուրեք։ Արարիչը բռվանդակ ախեղերքը շարժման մէջ զրած է։ Հին ատեն կը կարծէին թէ Ասուուած աշխարհը սահղածած և ապա անկիւն մը քաշուած հանդիսատեսի դեր միայն կը կատարէ անոր հանդէպ, ինչպէս ժամանակը մը ժամացոյցը կը չինէ և ապա կը նստի ու կը դիտէ զայն։

Այս ըմբռնումը զիտական հիմ չունենալէ զատ, Ասուուծոյ մասին ալ շատ բարձր գաղափար մը չի տար մեղի։ Յիսուս հըրեաներուն մէջ արժանացած այս սխալը շտկելու ջանաց երր ըստւ։ «Հայրս մինչև հիմա կը գործէ, և ես ալ կը գործեմ» (Յովհ. Ե. 17)։ Արարչագործութիւնը սահմանափակ իմաստով անցեալի մէջ կատարուած ու լմացած է, իսկ բարին լայն ու զիտական ըմբռնումով միշտ և ամէն օր տեղի կ'ունենայ։ Արարիչը ժամանակ մը գործած և յիտոյ կեցած չէ, այլ գործած է միշտ ու այժմ ալ կը գործէ։ Ինքն է տիեզերքին շարժուն ու կենսունակ ուժը։ Անցեալի մէջ այսպէս եղած է և հիմա ալ այսպէս է։ Մնունդի մեծագոյն պատգամը կիմանուել բառին մէջ կը կայանայ, աԱսուուծ մեզի հետ և, և մեր մէջ կը գործէ շարունակ։ Այս իսկ պատճառաւ բնութեան մէջ լսիկ բայց շարունակական զարգացում մը կը նշմարուի ամէն տեղ, ցածէն դէպի բարձրը, խոնարհն զէպի վսեմը և լաւէն դէպի լաւագոյնը։

«Յատաջդիմութիւնը բնութեան մէջ Ասուուծոյ հսկայաքայլ քալուած քն է» կ'ըսէ վիկտոր Հիւկօ իր մէկ գրութեան մէջ, և իրաւունք ունիր։ Ասուուծոյ այս եռուղեռով լի և կենսունակ տիեզերքին մէջ ապրիլ բայց չշարժիլ, և ամէն օր նախորդէն աւելի չյառաջանալ, տիեզերքի ներդաշնակութիւնը խանգարելէ պարզապէս։ Մարդ բնութեան մէկ մասը կը կազմէ, իր գոհացումն ու իրական երջանկութիւնը կը զըտնը անոր հետ համընթաց քալելու մէջ։ Ուստի օր ըստ օրէ լաւէն դէպի լաւագոյնը յասոիլ և աւելի բարձր կեանքի մը ձգտիլ՝ Ասուուծոյ գործակից ըլլալ է իր թագաւու-

րութեան տիեզերական ծրագրի յառաջդիմութեան սուրբ գործին մէջ։

Ի՞նչպէս կրնանք ընել այս եթէ ֆիզիքական տիարութիւններ ունիս, ամանորի առթիւ պահ մը խորհէ՛ անոնց զրայ, ուսումնամիրէ և վերուժէ զանոնք։ Ապա վերցուր անոնց պատճառները, և առաջապահական դարմաններով, ժուժկալութեամբ և մասնաւոր պահեցողութեամբ (dise) աշխատէ բուժել ինքինքդ և որով կազդուրուիլ նախ ֆիզիքապէս։ Ապա հետեւ իմացական զարգացումի օր անխուսափելի պէտք մըն է այս գարու մէջ։ Տարբք և կամ տնտեսականդ եթէ ներէ կանոնաւոր զարոց յաճախէ, իսկ եթէ չէ, օգտուե՛ գիշերային վարժարաններէն, մատհնագորաններու գիրքերէն, օրաթերթերէն, եկեղեցոյ քարոզխօսութիւններէն, դասախոսութիւններէն ու դաստիարակուած մարդոց խօսակցութիւններէն։

Իսկ եթէ բարոյական կեանքի մէջ թերութիւններ ունիս, բարբասող, ատող, նախանձող, բարկացող, վրիժառու և այլն ես, ամանորի առթիւ զօրաւոր կամքով մը և ազօթքի ուժով աշխատէ միանգամ ընդմիշտ բաց թօթափել վրայէդ զանոնք, և անոնց տեղ մշակէ քու մէջդ լաւագոյն ունակութիւններ։ Այս գարու մէջ կենցաղավարութիւնը զեղարուեատ մըն է։ Դի՛ր այս գեղարուեսոց վարք ու բարքիդ մէջ, շարժ ու ձեկերուդ մէջ, մարդոց հետ ունեցած առօրինայ յարաբերութիւններուդ և կեանքի բոլոր արտայացութիւններուդ մէջ։

Լաւագոյն ունակութիւններ ձրի ձեռք չեն բերուիր, անոնց զինը վճարել հարի է։ Ով օր իր ժամանակի յառաջդիմութեան ոզին կ'անգիտանայ մեծագոյն դժբախտութեան կը մատնէ ինքինքը։ Ամէն օր նախորդ օրուընէ աւելի զարգանալ՝ կենսական պէտք մըն է կեանքը աւելի լաւ ապրելու համար։ Յառաջդիմութիւնը կեանքը օրէնքն է։ Ասուուծոյ այս օրէնքը յարգելով է օր ապահոված կ'ըլլանք մեր երջանկութիւնը այս աշխարհի՝ ինչպէս նաև հանդերձեալի մէջ։

Բ. — Մեր առջն բարձրագոյն կեանքի տանող դուռ մըն ալ կայ որ միշտ բաց է մեզի համար։ Կեանքը իր վերելքի համբռուն վրայ երեք մեծ աստիճաններ ունի։

Առաջին աստիճանին վրայ կը կենան առնոնք՝ որոնք կ'ապրին միմիայն իրենց անձին համար։ Այս տեսակ կեանքին առանցքը մարդուն անձն է։ Կենդանական կեանքը լաւագոյն օրինակ մըն է ասոր։ Կենդանի մը հոգ չըներ թէ ինքինքը ապրեցնելու համար ուրիշին վնաս պատճառած է, ուրիշին ապրելու իրաւունքը ձեռքէն խլած է, կը բաւէ որ ինքը ապրի։ Կիսավայրենի ցեղերու ապրած կեանքն ալ չատ հեռու չէ ասկէ։ Երկրորդ աստիճանին վրայ կը կենան անոնք՝ որոնք կը չանան իրենք զիրենք ապրեցնել՝ եթէ կրնան ուրիշներուն առանց վնաս հասցնելու։ Շատ մը քրիստոնեաններուն կեանքը այսօր ասկէ տարրեր չէ։ Այս կեանքի առանցքն ալ կրկին անձն է, բայց կրնանք զայն կոչել լաւագոյն անձ և կամ արդար անձ։ Ասիկա բացասական քրիստոնէութիւն է, իրական և շիտակ քրիստոնէութիւն չէ, լաւ ևս է ըսել, հրէական բարեպաշտութիւն է։

Երրորդ աստիճանին վրայ կը կենան անոնք՝ որոնք կ'ապրին ուրիշներու բարելաւութեան և երջանկութեան նպաստելու համար։ Այս կեանքին հիմնաքարը այլասերութիւն է, որուն կը հետեւին սրտի զառտիքակութիւն ստացած ճշմարիտ քրիստոնեանքը։ Կենսաբանը կ'անուանէ զայն բարձրագոյն կեանք, հոգեբանը՝ լաւագոյն կեանք, իսկ աստուած արանը հոգեւոր կեանք, որ կը կոչուի նաև կրօնական բացատրութեամբ և Ա. Գրոց բառերով՝ վերսին ծրնունդի արժանացած կեանք։ Անունը ինչ որ ալ եղած ըլլայ, իրականութիւն է թէ առնիկա չնչաւոր էակին լաւագոյն արտայալառութիւնն է, մարդկային արթնցած զիտակցութեան բարձրագոյն վիճակը։

Պաղեստինի Մեծ Վարդապետը ապրեցաւ ու քարոզեց այս բարձրագոյն կեանքը ասկէ երկու հազար տարիներ առաջ, ինչ որ այժմ նոր կը մատնաշնչն բարեշրջականները։ Ան աշխարհն եկած եր ոչ թէ ծառայութիւն ընդունելու, ալլ ծառայիլու եւ իր անձը ուրիշներու բարելաւութեան համար փրկանք սալրւ։ Քրիստոնէական կրօնի գաղափարական կեանքը լաւագոյն իմաստով խտացուած է աւետարանական այս բացատրութեան մէջ։ Այս բարձրագոյն կեանքի առանցքը անձը չէ, լաւագոյն անձն ալ չէ, այլ մեր ընկեր արարած ապահովութիւնը մեջ է առաջարկ առաջնական կազմակերպութիւնը, մեր առաջնորդ կը բացուին, պէտք է օգտուիլ այդ պարագաներէն։ Երկրագործը երբ գարունը չցանէ, փախցուցած կ'ըլլայ պատեհ առիթը։ Նմանապէս երիտասարդական ձեռնարկներու առթիւ, ինչպէս նաև մարդկութեան ընդհանուր բարելաւութիւն պատճառող հասարակական այլեւայլ կազմակերպութիւններու մէջ։ Այս դաներէն կրնանք ներս մտնել առանց արգելքի։ Կեանքի իրական գոհացումը և բարձրագոյն երջանկութիւնը այս ծառայութեան մէջ կը գտնուի։ Արքան ուրիշներուն տանք, փոխարէնը այնքան կը ստանանք առատօրէն։

Հահն ու երջանկութիւնը։ Առկէ բարձր կեանքի արտայայտութիւն մը չի կրնար երկակայութիւ մարդ էակի մը համար։ Բայց այս բարձրագոյն կեանքը միայն փափառվ ձեռք չի բերուիր, այլ յարատե վարժութեամբ, կանոնաւոր մշակումով, օրըստօրէ զարգանակութիւն կրօնական ներշնչող ու մարդու մթնոլորտի մէջ, և Աստուծոյ հետ շարունակ կենդանի յարաբերութեան մէջ մելով։

Աստուծոյ հետ յարաբերութեան այս դուռը բաց է մեր առջն միջտ, և ոչ ոք կարող է փակել զայն։ Ամէն քրիստոնեայ հաւատացեալ՝ որ Սուրբ Գրիգոր Նարեկացիի նման սրտովին կը բաղձայ հոգեսր կեանքի բարձրագոյն ոլորտները սաւառնիլ, պէտք է մտնէ այս բաց դռնէն ներս և խոկումով ու աղօթքով շփուի իր Սրարչին։ Հետ շարունակ Ասով է որ կրնանք պահել միշտ մեր հոգեսր կեանքի կորովն ու ուժգնութիւնը։ Նոյնպէս ասով է որ կրնանք ու կրնանք ունենալ Աստուծոյ ներկայութիւնը մեզի հետ կեանքի առօրեայ մեր բոլոր գործառնութեանց մէջ։

Գ. — Մեր առջն կայ ծառայութեան համար ալ բաց դուռ մի։ Խերաքանչիւր ոք կրնայ անկէ ալ ներս մտնել առանց վարանումի։ Մառայութեան այս դուռը բաց է մեր ընտանիքներուն մէջ, եկեղեցներուն մէջ, ազգային և մարդասիրական ձեռնարկներու առթիւ, ինչպէս նաև մարդկութեան ընդհանուր բարելաւութիւն պատճառող հասարակական այլեւայլ կազմակերպութիւններու մէջ։ Այս դաներէն կրնանք ներս մտնել առանց արգելքի։ Կեանքի իրական գոհացումը և բարձրագոյն երջանկութիւնը այս ծառայութեան մէջ կը գտնուի։ Արքան ուրիշներուն տանք, փոխարէնը այնքան կը ստանանք առատօրէն։

Կեանքի մէջ ծառայութեան համար պատեհառութիւններ մասնաւոր պարագաներու առթիւ մեր առջն կը բացուին, պէտք է օգտուիլ այդ պարագաներէն։ Երկրագործը երբ գարունը չցանէ, փախցուցած կ'ըլլայ պատեհ առիթը։ Նմանապէս երիտասարդական ծրնունդիւններու մէջ կը առկի պատեհառութիւններու կեանքի մէջ մէկ անգամ միայն մեզի կը ժպարի։ Չափահասը միւս կողմէն ունի տարրեր պատեհառութիւնները, որոնցմէ զուրկ է ալեւ-

ւորի, իսկ ծերունին ալ իր կարգին ունի
ուրիշ առաւելութիւններ՝ որոնք օրհնու-
թեան մեծ միջոց մը կրնան դասնալ իրեն
և թէ իրեններուն, երբ ի վիճակի ըլլայ
զանոնք գնահատել Վերջապէս ամէն մարդ
որ աշխարհ կուգայ, կատարելիք գործեր
ունի կեանքի տարրեր չըջաններուն մէջ:
Լաւ ծառայելու և մեր պարտականութիւնն-
ները լիովին կատարելու մէջ կը կայանայ
կեանքի վերջնական յաջողութիւնը, ինչպէս
նաև մեր երջանկութիւնը:

Կեանքի մը արժէքը տարբիներու շա-
տութեամբը չէ որ կը չափուի, այլ անոր
ուրիշներու ընձայած օգտակարութեամբը:
Ոչ թէ երկար ապրելու, այլ կարճ կեանքը
արդիւնաւորութեամբ երկարելու մէջ կը
կայանայ կեանքի մը իսկական արժէքը:
Մէջն Աղեքսանդր երեսուներեք տարբեկան
հասակին Հրաժարեցաւ այս կեանքէն, բայց
կարճ ժամանակաշըջանի մէջ իր կատարած
արշաւանքներով աշխարհի քաղաքակըր-
թութիւնը յեղաշրջեց հիմնովին, մինչդեռ
Մաթուսազայի ապրած ինը հարիւր վաթ-
ունինը տարբիները զուրկ են նշանաւոր
գէպի մը արձանագրութիւննէն: Կ'ըսուի թէ
ժամանակը սոկին է, այս ոսկին մեր կեանքի
զրամագլուխն է: Այն որ ծառայութեան
համար իրեն տրուած ժամանակը ի զուր կը
վատնէ, վատնած կ'ըլլայ Աստուծոյ իրեն
տուած այս զրամագլուխը նշանաւոր հե-
ղինակ մը, իր կեանքի վերջին պահուն բա-
ցագանչեց ու ըստաւ. ևս ժամանակը վատ-
նեցի և հիմա ժամանակը զիս կը վատնէ»:

Մէն մի վայրկեան օր մըն է զայն
զիտողին համար, և իւրաքանչիւր օր տարի
մը, անոր յարգը ճանչցողին քով։ ևթէ
ժամանակը կարճ է, մենք աւելի կը կար-
ճեցնենք զայն ի զուր վատնելով։ կը պատ-
զամէ Վերկոր Հիւկօ։ Պէտք է լաւագոյնս
գործած ենք ժամանակը եթէ կը գնահատենք
յաւիտենականութեան արժէքը։ Երէկը չես
կրնար ետքերել, վաղուան վրայ վստահիլ
չես կրնար, այս օրը միայն քուկդ է, զոր
եթէ չօգտագործես կը կորսնցնես, և ինչ
որ կը կորսուի, յաւիտեանս կորսուած է:
Կորսուած ժամանակը իրաւ է թէ չի կրնար
ետ դառնալ, բայց ներկայ վայրկեանին
արժէքը կրնայ կրնապատկուիլ լաւագոյնս
օգտագործելով զայն։ Մարդ մը տասը ժամ-
ուան մէջ ինչ արդիւնք որ առաջ կը բերէ,

ուրիշ մը մէկ ժամուան մէջ նոյնը արտա-
դրելով իր ժամանակը տասնապատկած կ'ըլ-
լայ։ Այս իսկ պատճառու այսօր քաղա-
քակիթուած երկիններուն մէկ ժամը աւելի
կ'արժէ քան թէ կիսաքաղաքակրթուած
ժողովուրդներուն լման մէկ օրը։

Արդ, զարգանալու, բարձրագոյն կեան-
քի ձգտելու և մարդկութեան ծառայելու
համար մեր առջև զրուած այս զաները
թէ այսօր լայնօրէն բացուած են, բայց
ժամանակ պիտի զայ որ անոնք պիտի գոց-
ուին և ա'լ պիտի չբացուին յաւիտեան։
Սամուէլ Ամայլզ կ'ըսէ. «Կորսուած հարըս-
տութիւնը կրնայ առետուրով կրկին ձեռք
բերուիլ, ինչպէս կորսուած տեղեկութիւնը
ուսումով, կորսուած առողջութիւնը դար-
մաններով և բժշկական խնամքով, իսկ
կորսուած ժամանակը այլևս կորսուած է
յաւիտեան»։

Ի՞նչ է իմաստութիւնը, չէ՞ որ մեր
պատեհութիւնները լաւագոյն կերպով գոր-
ծածելն է։ Կեանքը զրամագլուխ մըն է,
երբ անոր ամէն մէկ վայրկեանին հոգ տա-
նինք և ի բարին գործածենք, այդ վայր-
կեանները ինքնին ժամերուն հոգ կը տանին,
ժամերը օրերուն և օրերը տարիներուն, և
այսպէս ահա կրնանք արժեցնել մեր կեան-
քը, և արդարացնել մեր գոյութեան իրա-
ւունքը։

Կեանքը անցաւոր է և անոր առօղու-
թեան շրջանը կարճ։ Իմաստուն է այն որ
այս անցաւորէն յաւիտենականը կը չահի,
քիչէն շատը ձեռք կը բերէ, ունայն աշ-
խարհէն մնայուն արժէքներ զուրս կը հանէ,
մարդկային միջոցներով աստուած այինին
կը հասնի, առժամենայ պատեհութիւններով
յաւիտենական գանձերու կը տիրանայ։

Նոր տարւոյ սեմին վրայ կեցած, կ'արժէ
լրջօրէն ի մտի ունենալ թէ այս կեանքը
մէկ անգամ միայն պիտի ապրինք, այս
աշխարհէն մէկ անգամ միայն պիտի անց-
նինք, այս պատեհութիւնները մէկ անգամ
միայն մեր առջև պիտի բացուին։ Ուրեմն
ապրինք այնպէս որ եթէ կարելի ըլլայ
անգամ մըն ալ աշխարհ գալ, անկարելի
ըլլայ մեզի համար այլևս ասկէ աւելի լաւ
կերպով ապրիլ։

ԳՐ. Ա. ՍՍՐԱՅԵԱՆ

Ֆրեզն, Գալիք.